

$$\text{ցամաք} \cdot \text{մղ} \cdot \text{տՃ} = \frac{1}{66 \frac{2}{3}} \cdot \frac{1000 \text{ հա}}{9} = \frac{3}{200} \cdot \frac{1000 \text{ հա}}{9} = \frac{3 \text{ հա}}{3} = 1 \text{ հա} \cdot 666 \dots$$

Եւ փոխադարձաբար հազարամեղը հաճկաց ցամաքային մղոնի կը վերածուի $1 \text{ հա} = \frac{3 \text{ հա} \cdot 4}{8} = 0 \text{ ցմ} \cdot \text{մղ} \cdot 6$:

Վմանապէս ուղեւորը հաճկաց ծովային մղոնը հազարամեղի վերածելէ՝ գիտնալու է որ երկրիս մեծագոյն շրջանակի մը մէկ աստիճանը կը բաժնուի 75 ծովային մղոն հաճկաց, որով 1 ծով.

$$\text{մղ} \cdot \text{տՃ} = \frac{1 \text{ ցմ} \cdot 1 \text{ ցմ}}{75} \cdot \text{ուրեմն } 1 \text{ ծով} \cdot \text{մղ} \cdot \text{տՃ} = \frac{1}{75} \cdot \frac{1000 \text{ հա}}{9} = \frac{40 \text{ հա}}{27} = 1 \text{ հա} \cdot 48148 :$$

Եւ փոխադարձաբար հազարամեղը հաճկաց ծովային մղոնի կը վերածուի $1 \text{ հա} = \frac{27 \text{ ցմ} \cdot 4}{40} = 0 \text{ ծով} \cdot \text{մղ} \cdot 655$:

Ընթերցողաց տեղեկութեանը համար դնենք հոս հաճկաստանի քանի մը գլխաւոր քաղաքաց կանգուններուն չափը մեղրի վրայ առած :

Կանգուն Բղէքսանդրիոյ Լադիպտոսի	= 0 ^հ , 6806
„ Գահիրէի	= 0 ^հ , 6806
„ Օմիւռնիոյ = 17 Բնգղ. բլթ.	= 0 ^հ , 6858
„ Լիպրոսի	= 0 ^հ , 6715
„ Լրէտէի	= 0 ^հ , 6377
„ Տալէպի	= 0 ^հ , 6771

Եւ փոխադարձաբար մեղրը նոյն կանգուններուն վերածելով՝ կը գտնենք որ կ'ընէ

1 ^հ = 1,4693	Կանգուն Բղէքսանդրիոյ Լադիպտոսի
1 ^հ = 1,4693	„ Գահիրէի
1 ^հ = 1,4581	„ Օմիւռնիոյ
1 ^հ = 1,4892	„ Լիպրոսի
1 ^հ = 1,5681	„ Լրէտէի
1 ^հ = 1,4769	„ Տալէպի

(ԳԻՏԻ ՀԱՐՈՒՆԱԿՈՒԻ)

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԸՆԴԵՂԵՆԳ ՎԱՆԵԼՈՒ ԵՐ ԼԵՐԳ :

Պահել ուզած ընդեղենդ լեցու պուգտներու մէջ և բերաններնուն մօտ երկերկու մատ սլարապ թողլով, և բերանին սունկի խցանով գոցէ, որոնք ամուր ըլլալու համար երկըծի թելով խաշած կապէ. և հաստ լաթէ քսակներ շինած պուգտները անոնց մէջը դիր, և ոտքի վրայ կեցուցած շարէ պաղ ջրով լցուած կաթնայի մը մէջ, այնպէս որ ինչուան շիշերուն վիզը ջուրը հասնի. ետքը կաթնային խուփը գոցէ բերնին եզերքը թաց լաթ ղնելով, որպէս զի խուփը աղէկ գոցուի, ու կաթ.

սան կրակին վրայ դիր որ ջուրը եփ ելլէ : Թարմ լուբիա (Թաղէ ֆասուլիա,) ուրուն (պիզէլիա) . բակլա, ուրիշ այս տեսակ ընդեղենաց համար մէկ ժամէն աւելի պէտք է եփել. իսկ կանաչեղենաց համար, որոնք մանր ջարդած կրնան շիշերու մէջ դրուիլ, կէս ժամ եփելը բաւական է. ետքը կրակէն վար առած կը թողուս որ պաղի, ու ետքը նկուղի կամ ուրիշ զով տեղ մը տախտակի մը վրայ շարած կը պահես շիշերը. շատ օր անցնելէն ետեւ որ շիշերն որ կ'երևան թէ բերանին աղէկ գոցած չէ եղեր, կամ ընդեղենին երեսը մքլելու նշան կը ցուցնեն, անոնք երկար չեն պահուիր : Այս կերպով ժամանակէ դուրս ուզած ընդեղենդ կըրնաս ունենալ նոր բուսածին համով :